

ւելի մանրամասն արարողութիւններ կը գտնուին Հռոմայեցւոց մէջ, որ հմայից գիտութեանը արդիւնք մըն է, այն գիտութեանը՝ որ ամէն բանի կը յարի, ոչ միայն ամենապարզ գործողութեանց, այլ նոյն իսկ ամենէն անտարբեր խօսքերուն, և ինչուան մարդկանց ամենէն աւելի ընտանեկան սովորութեանցն հետ կը միանայ:

Բայց ամենամեծ թշուառութեանց միջոց, որ երբեմն երբեմն հռոմեական հասարակապետութիւնը կորստեան վտանգի մէջ զրին, Հռոմայեցիք այնպիսի կրօնական գործողութեամբ մը փայլեցան, որուն նմանը Եռնաստանի մէջ երեւցած չէ, այսինքն հանգիստաւոր ուխտ ընելով զոհելու աստուածոց բոլոր այն ընտանի անասունները որ առաջիկայ գարնան պիտոր ծնանէին: Այս կարգէ գուրս զոհը, որ հոս նոյնիւր գարնան կ'ըսուի, միշտ ծերակուտին և ժողովրդեան հաւանութեանը կարօտ է որ կարենայ կատարուիլ: Ամենէն ետքի անգամ՝ ի գործ գրուեցաւ Փարսիոս Մաքսիմոս գիկտատորին ժամանակը՝ երկրորդ Պուսիկեան պատերազմին դժբաղդութեանց աւթովը: Թէ որ այսպիսի նուէրներ սակայ տրուէին, անտարակոյս աւելի ծանր վնասներ կը հասցընէին Հռոմայ՝ քան զանոնք որոնց դէմն առնել կ'ուզէր. և ինծի կ'երևայ որ զիք աւելի կը նեղանան այսպիսի նուիրաց վրայ՝ քան թէ կը հաճին: Միթէ պատուէր է զանոնք՝ անոնց բարերարութիւնները փձացընելով:

Սակայն ի՞նչ անուամբ անուանեմ այն սարսափելի զոհը, որով Հռոմայեցիք կարծեցին օգնական գտնալ զգիս իրենց զենքերուն՝ այնպիսի վտանգաւոր ժամանակ մը, որ իրենց փրկութիւնը յուսահատելի կ'երևար: Ի՞նչպէս համարձակիմ ըսել քեզի որ Հռոմայ հրապարակի մը մէջ կեղտէրիկ մարդ մը և կնիկ մը, և յոյն էրիկ մարդ մը և կնիկ մը աստուածներուն զոհեցին: Շատ անգամ Հռոմայեցիք այդպիսի արիւնահեղ պատարագաց հանգիստաւոր եղան, որ Տաւրիոյ վայրենի ժողովրդոց արժանավայել գործողութիւններ են: Ասոնց սկիզբը Հռոմայ հիմնարկութենէն ՚ի վեր է, և իրեն պատմութեան ամենէն պայծառ օրերը նորոգուեցան՝ Պողոսի Եմիլիոսի և Մարկելլոսի ժամանակները, և գուցէ տասը տարի չկայ որ ծերակոյտը մասնաւոր հրովարտակով մը բոլորովին ջնջեց այս տեսակ զոհը: Ի՞նչպէս, կը հարցընեմ ես ինծի, ի՞նչպէս այդպիսի մեծ և բարեսիրտ մարդիկ՝ այս աստիճանի հրէշ անգթութեան մը ինքնինքնին տուեր են, յուսալով ժողովրդեան փրկութիւնը ապահովընել քստմնելի անօրէնութիւն մը գործելով: Ահա այսպէս մարդիկ ամենէն սուրբ բաներուն մէջ ալ չափը անցընելով՝ դահիճ կ'ըլլան յանուն մարդկութեան, և սրբապիղծ յանուն աստուածոց:

ՄԱՆՐԱՎԷՊ

Մեռեալ և կենդանի աղջիկ մը:

Այս գարուս սկիզբները՝ 1815ին, փետրուարի 15ին Ռարիզու մէջ գիշերուան մտ երկու բեռնակիր պատգարակի մէջ դրած գեռահաս ու միանգամայն ծոցուր կնիկ մը Պուրպ ճամբուն Մայրութիւն (Maternité) ըսուած հիւանդանոցը տարին: Սովորականէն դուրս զինքը ներս ընդունելու շատ դժուարութիւն հանեցին. որովհետեւ նոյն տեղը ծանր հիւանդութեամբ մը բռնուողներ ու մեռնողներ կային. իրաւամբ կը վախնային որ չըլլայ թէ զայս խեղճն ալ ներս առնելով՝ զոհ մըն ալ աւելի ընեն: Ի՞նչուսկիւնները ըսին թէ “Այս կնիկը ՚որ կամարջի վրայ մարած ինկած էր, և քովը վազողներէն ոչ ոք ասոր ճանչուոր ելաւ: Ար տանին չէին գիտեր. գրպանները խառնեցին, ու անցագիր մը գտան յանուն Սարիամ-Փրանկիսկայի Սէկլը, կնոջ Ռեանարգոսի Սիւնչման, որ կոչկակար էր Ստորին Հոնոս գաւառին Սգիւրձհէյմ գեղը: Ի՞ժիշկ մը որ հոն կը գտնուէր, տեսնելով թէ աս կինը ճամբորդութեան մէջ էր, ըսաւ մեզի որ հոս բերենք: Արեմն աղէկ խնամքով նայեցէք զինքը, վասն զի մեք չենք առներ նորէն տանիր”:

Հոն անկողնի մը վրայ դրին խեղճ կինը ու պատգարակն առած ելան գացին բաներնին:

Նոյն գիշերը աս կինը պղտի սիրուն աղջիկ մը աշխարհք բերաւ: Արքայտացաւոց երկանց Փրանկիսկային խեղքը գլուխը եկաւ, թէպէտ և գեռ հեծեծանաց մէջ էր, չկրցաւ իրեն հանդիպած բանին պատճառը իմանալ: Աղէկ կը յիշեր իր Մագդաղինէ մեծ քրոջը նամակը, որ Ֆրանկէնրպոյ կարգուած, հարուստ ու անզաւակ էր, և կը գրէր իրեն. “Արկու զաւկի տէր ես, երրորդ մըն ալ հիմա պիտի ունենաս. ասիկայ քեզի ծանր բեռն է, եկուր մեր քովը

բնակէ . տղուդ կնքամայրը կ'ըլլամ , և մեր որդւոյն պէս կը սնուցանեմք զան , , : Փրանկիսկա դեռ կը յիշէր նաև թէ ինքը հազարումէկ ընդդիմութիւններ կը գտնէր այս ճամբորդութեանս , ուրով պիտի ձգէր իր տունը , իր ծեր հիւանդոտ ծնողքը , իր ընկերը որ միշտ կ'ուզէր որ ինքը քովը կենայ , և իր երկու պզտի զաւկրները որ գրկէն չէր հեռացըններ : Ինքը տնէն հեռանալէն ետքը ո՞վ պիտի նայէր տանը այսչափ հոգերը , ո՞վ պիտի պատրաստէր տղոց համար կարագով օծուած հացի կտորները , ու ծերոց համար խառնաթանր : Ըստնցմէ զատ , պզտի նորածին տղան պիտի մնար Գոնդէնըպոլ . իրենց քովը պիտի չմընար , պէտք էր որ Սագգաղինէի տային զայն . . . : — “ Իրաւ . բայց տղան հաւուստ կ'ըլլայ , պատասխան տուեր էր Սիւնչման , ու ապրելու համար աշխատելու կարօտ չըլլար , , : Ըստ պատճառին հաւանելով Փրանկիսկա , որոշէր էր որ ճամբայ ելլէ : Փրանկիսկա , տըխուր անկէ երթալուն , որչափ կըցաւ նէ ուշացաւ ճամբայ ելլելու : Բարիդ որ հասաւ , կառայ զաւթին մէջ շատ նեղութիւն սկսաւ իմանալ : Կոհեմութիւն էր հոն կենալը հանգչիլը , բայց Բարիդ ճանչուոր չունէր ու կը փութար քրոջը քովը երթալ : Տօֆէն ըստուած ճամբան հարցուց , ուր որ էին ան ատենը Գոնդէնըպոլի կառքերը , ու ոտքով գնաց՝ ձեռքն ալ իր թէթև բեռը : Իրիկունը կը կոխէր . երթևեկաց ու կառքերու բազմութենէն թրմրած , շփոթած , հիւանդ , սակայն կը տրըձութեամբ կը քայլէր . մէյ մին ալ յանկարծ նոր կամօքն վրայ ուժն ու զգայութիւնքը կորսնցընելով՝ ինկաւ գետին . . . : Ընկէ վերջը ալ ուրիշ բան չէր գիտեր : “ Ս'ըր եմ , նեղութեամբ վեր ելլելով ըսաւ , ինչ բան հանդիպեցաւ ինձի , , :

Սուազ լացի ձայն մը ականջին եկաւ . խանձարուք մը ձեռքին դպաւ . շուտ մը հասկըցաւ ամէն բան . իմացաւ որ մայր էր : Ինտուսով մը տղան ձեռքը առաւ , ու գրկին վրայ դրած զայն՝ քուն

մտաւ : Ս'եծ բարերարութիւն է Ըստուծոյ որ քունը տուեր է մարդուս , և աւելի մեծ բարերարութիւն՝ մեր ապագայի անգիտութիւնը :

Երբոր Փրանկիսկա արթնցաւ , առաւօտ եղեր էր : Ընչի նայուածքը տըղուն վրայ եղաւ : “ Ընչիկ է աս . ինչպէս Սիւնչման գոհ պիտի ըլլայ . երկու մանչ ունենալէն ետքը , աղջիկ մըն ալ հարկաւոր էր . ինչպէս սիրուն է . նշան ալ ունի , պզտիկ նշան մը վերին շրթանցն ու քթին մէջ տեղը , , : Փրանկիսկայի սիրտը ուրախալից՝ ամէն բան կը մոռնար . կը գուրգուրար տղուն վրայ , ու մոքէն չէր անցըններ տրտմելու գտնուած տեղոյն վրայ : Եւ սակայն կամայ կամաց անծանօթ նեղութենէ մը բռնուելով , հիւանդութեան դէմ կը կռուէր՝ առանց անոր ծանրութեանը վրայ կասկածելու : Հիւանդաց ամենօրեայ այցելութեան ատենը հասաւ . բժիշկը իրեն անկողնին քովը մօտեցաւ , ու Փրանկիսկային երեսին սաստիկ այլայլութեան նշանները տեսածին պէս , իմացաւ որ փոխադրական ջերմին նշանները կային վրան : Կանչեց հոնտեղի հիւանդապահ կնիկներէն մէկը , որ եկաւ առաւ տղան մօրը գրկէն , ու հարցուց իրեն ըստ տեղոյն սովորութեանը . “ Տղադ դուն կը սնուցանես , չէ նէ Մանուէ-Յիսուսի (Enfant-Jésus) որբանոցը տանինք , , :

Շատ ստոյգ է որ այն դժբաղդ կանանց մեծ մասը , որոնք Սայրութիւն հիւանդանոցին մէջ մայր կ'ըլլան , կարողութիւն չունին իրենց զաւակը սնուցանելու . և կամաւ կամ ակամայ երեսէ կը թողուն զայն : Ըմէն օր , պզտի պատգարակաւ մը , երկու , իրեք , չորս տղայք կը տարուին Սանուկ-Յիսուսի որբանոցը , որ Ընֆէր ճամբուն մէջ կ'իյնայ . հոն մտնող տղոց ցանկին մէջ կը գրուին . իւրաքանչիւր տղայ թիւ մը ունի . կը նշանուի ծննդեան տեղը , օրը ու հանգամանքները . որոշ կը գրեն առնունը , որպէս զի յանկարծ թէ որ մայրը օր մը ուզենալու ըլլայ զտղայն , կարենայ գտնալ : Ընչի ամիսներէն տղան

գայեկի կը խրկեն , ուր որ ըլլայ փոյթ չէ , երբեմն Ռիգարտիա , երբեմն Ռուր գոնտիա , երբեմն ալ հեռու : Թէ որ աղէկ վիճակի մէջ է , շատ լաւ . Թէ որ գէշ , Թշուառաբար շատ անգամ յէրոստեսուհներուն ականջը չհասնիր : Զորքը : Թէ որ մեռնի տղան , շատ տրջանիկ է . իսկ Թէ որ ապրի՝ առանց մօրմէն փնտրուելու , կ'ըլլայ հասարակ արուեստաւոր , շատ անգամ փուճ անձ մը . . . ահաւասիկ այս է խեղճերուն սովորական վիճակը . քիչ անգամ կ'ըլլայ որ գոհ կեանք մը կարենան անցնել :

Թէ որ Փրանկիսկա հասկընար անոնց հարցմունքը , ձեռքերնէն կը յափրշտակէր զաղջիկը . բայց ինքը գերմաներէն միայն գիտէր , և կարծեց որ ժամուան մը համար կ'ուզեն զտղան՝ որպէս զի մկրտելու տանին : Չկրնալով գուշակել գլխուն գալիքը , հիւանդապահ կնկան ժպիտով մը շնորհակալութիւն ըրաւ . և տղուն անունը գերմանական հնչմամբ մը ըսաւ որ Սարիամ-Վերդրուտա Սիւնչման գրուի . անկէ ետքը պագաւ տղան , ու ձեռքովը նշան ըրաւ որ առնեն տանին : Խեղճ աղջիկը գնաց մտաւ այն անտէրունչ տղայոց մէջ , որ աշխարհիս ամենէն խեղճ արարածներն են :

Սամէ մը վերջը Փրանկիսկա ցնորման մէջ ինկաւ : Հիւանդութիւն ծանր էր . բայց առողջ և ամուր կազմուածք ունենալուն համար , սկսաւ կամաց կամաց յաղթել հիւանդութեանը : — Իսկ Սագդաղինէ տեսնելով որ քոյրը չգար , տագնապած Ռարիզ վազեց եկաւ . շատ փնտուելէն վերջը՝ գտաւ զինքը , և ետքը մէկէն Սանուկ-Յիսուսի որբանոցը գնաց զքեռորդին ուզելու համար անոր կարգին Թուովը . պատասխան տուին իրեն Թէ աղջիկը ծննդէնէն երկու օր վերջը մեռեր էր : — Փրանկիսկայի լեզուն բացուելուն պէս՝ առաջին խօսքը այն եղաւ՝ որ իր աղջիկը ուզեց : Սագդաղինէ առջի բերան չհամարձակեցաւ իրեն պատասխան տալու :

Սերջապէս երբոր խեղճ մայրը ի

մացաւ բանին ստուգութիւնը , չհառաչեց , չլացաւ , այլ ամենեւին չհատաց : “ Չէ , չէ , ըսաւ ուժով մը , աղջիկս մեռած չէ . տղայ մը այս կերպով չմեռնիր առանց մօրը գիտնալուն . Թէ որ աղջիկս մեռած ըլլար , կարելի էր որ իմ սրտիս սարսափը չգուշակէր զայն . ” : Ինչ մը քալել սկսելուն պէս , Սանուկ-Յիսուսի որբանոցը ուզեց որ տանին զինքը : Հոն որ մտաւ , իր չորսդին ժողվուած հիւանդապահ կանանց ըսաւ . “ Պիտի ըսէք ինծի Ստուծոյ դիմացը Թէ ինչ եղաւ աղջիկս . պէտք է որ ինծի դարձնէք զայն . ” : Տունը վերվար քալեց , սրահները պտրտեցաւ , օրօրօցները զննեց : Հարկ եղաւ որ քովիները այս յուսահատ գործողութեան զինքը արգիլեն :

Սոյն իրիկունը անմխիթար Սագդաղինէն առաւ տարաւ զքոյրը Ֆոնգէնըպլը : Բայց ամենեւին չկրցաւ ըզՓրանկիսկան հանդարտեցնել , որ սատիկ մաղձոտութեան մը մէջ ինկաւ : Երկու ամիսէն երբոր հարկ եղաւ որ ելլէ Ֆոնգէնըպլըն ու դառնայ Սգիւրձ հէյմ , դարձեալ սաստիկ ցաւօք լեցուեցաւ . չէր ուզեր անկէ հեռանալ : Եւս պատճառաւ ախորժ մը չզգաց երբ որ իր գեղն ու իր տունը դարձաւ : Սիրտը ելաւ երբոր համբոյր տուաւ իր սիրելի Սիւնչմանին ու երկու մանրիկ որդւոցը : Սմէնքը գոհ և ուրախ էին զինքը տեսնելուն , և ուրախութեան ձայներով լեցուեցաւ տունը . որովհետեւ ան իրենց համար՝ որ զտղան չէին տեսած , մեծ կորուստ մը չէր : Սիւնչմանի վշտացան տեսնելով որ նորեկ հիւրը նոյն զուարթ երես Փրանկիսկան չէր , որն որ քիչ մը առաջ աշխոյժ ու գործունեայ ու մտադիր ամէն բանի՝ երգով կը կատարէր տանը ամէն գործերը . իսկ հիմա տրտում տխուր էր , իր աղջիկը կը մտածէր : ()րն՝ ի բուն աչքին դիմացը կու գար անիկայ . գիշերը յանկարծ քունէն վեր կը ցատքէր կարծելով Թէ կու լայ աղջիկը : Ղրացիք սիրաւ չէին ըներ իրենց պղտի տղոցմովը իրեն զրան առջևէն անցնիլ , վասն զի

խեղճ մայրը կու լար զանոնք տեսնելով .
 և ծերունիք ալ իրեն վրայ նայած ա-
 տեննին՝ իրենք իրենց կ'ըսէին թէ
 « Փրանկիսկային խեղճը գլխէն գացեր
 է իրեն աղջրկանը հետ » : Յիրաւի
 այսպէս տարի մը խորին տրտմութեան
 մէջ ընկղմած անցուց : Իսկ անկէ ետ-
 քը Լստուած որ այնչափ գութ ունի
 վշտացեալ անձանց վրայ , և ինչպէս կը
 հաճի նէ այնպէս իր արարածները կը
 կառավարէ , ողորմեցաւ Փրանկիսկայի
 վրայ , ու երկրորդ աղջիկ մըն ալ խրկեց
 իրեն :

Թէ որ կրնաս երեւակայէ թէ ինչ
 ուրախութիւն զգաց մայրը աս նորա-
 ծին երկրորդ աղջրկանը վրայ , որուն
 պզտի դէմքը աներեւութացած քրօջը
 կերպարանքին շատ նման էր : Փրան-
 կիսկային պատրանքը այնչափ մեծ էր ,
 որ նորածին զաւակը ամենեւին երկրորդ
 աղջիկ մը չէր սեպեր , այլ առջինը ,
 կորսուածը որ իրեն բերեր դարձուցեր
 էին : Լսոր ալ նոյն անունը դրաւ՝ Կեր-
 դուտա . մտքին մէջ երկուքը իրարու
 հետ կը շփոթէր . մոռցաւ իր դժբաղդ
 ճամբորդութիւնը , ալ անցեալ վիշտերն
 ու ցաւերը չէր յիշեր . և նորէն սկսաւ
 առջի զուարթութիւնն ու ծիծաղը փայ-
 լիլ երեսին վրայ , ու երգերն ալ սկսան
 լսուիլ իր բերնէն : Լսորդարեւ մարդս
 միշտ ցաւոց ու վշտաց մէջ չկրնար ըլ-
 լալ . Կախախնամութիւնը , որ գիշե-
 րուրնէ ետքը առաւօտ կը ծագէ , գթա-
 ծաբար նաև մարդուս ցաւերն ալ կը
 փարատէ :

Ընկէ վերջը տարիները խաղաղ ու
 հանդարտ կ'անցնէին : Երկու մանչե-
 րուն տարիքն առաջ կ'երթար ու տա-
 րիքին հաւասար ազնուութիւնն ալ կ'ա-
 ճէր իրենց վրայ : Փրանկիսկայի աչուը
 ներք միշտ պզտիկ աղջրկան վրայ ըլա-
 լով , ուրախութեամբ կը տեսնէր որ կը
 մեծնար և ալ ուրիշ բան չէր անցնէր
 մտքէն : Եւ վերջապէս օր մը հասաւ
 որ Կերդուտա տասներեօթը տարե-
 կան եղաւ : Տեսնելու էր զինքը թէ
 ինչպէս խնամուներես ու սիրելի կերպ
 ունէր , աչիոյժ , բարեմիտ , ընկերասէր ,

խնամատար ծերոց , քաղցր ու գթասէր
 առ վշտացեալս : Եւ որչափ ալ կը սի-
 րէր զմայրը . այո , մայրը միայն կրնար
 անոր սիրոյն մեծութեան չափն իմա-
 նալ : . . . Սակայն , ախոս , աշխարհիս
 վրայ տեւական երջանկութիւն չկայ .
 երազի մը պէս անցաւ Փրանկիսկայի
 ուրախութեան տարիները :

1832 տարւոյն մաղձացաւը , որ գէպ
 'ի Կաղղիա առաջ կու գար , հասաւ
 Ադիւրձհէյմ : Իր անգութ մանգաղը
 հնձեց միայն մէկ կեանք մը բոլոր բը-
 նակչացը մէջէն . ցուրտ ձեռուրներովը
 Կերդուտային ճակատը դպաւ , ու
 գունատած վարդը գլուխը ծռեց . խեղճ
 աղջիկը սահեցաւ գերեզման ինկաւ
 մօրը գրկէն : () ր մը ու գիշեր մը ան-
 շարժ , անզգայ ու մունջ կենալէն ետ-
 քը , Փրանկիսկա յանկարծակի տնէն
 դուրս ելաւ անխուով ու քաջասիրտ քա-
 լուածքով մը , ու ժողովրդապետին գը-
 նաց : « Երջանիկ եմ հիմա , ըսաւ ա-
 նոր . տեսայ որ իմ Կերդուտա աղջիկս
 հրեշտակաց բնակակից է : Եկաւ զիս
 տեսնելու , ու ըսաւ ինծի . Սայր իմ ,
 մի ցաւիր իմ հեռանալուս վրայ և մի
 լար իմ վրաս , վասն զի ես շատ երջա-
 նիկ վիճակի մէջ եմ , այլ գնա Գոնգէ-
 նըպոյ փնտրուէ քու աղջիկդ » : Բա-
 հանայն կու լար Փրանկիսկայի ըսածը
 մտիկ ընելով . և ամենեւին պատասխան
 մը չտուաւ անոր :

Փրանկիսկա դարձաւ տուն ու սկսաւ
 ճամբայ ելլելու պատրաստուիլ : Խեղճ
 ընկերը , տժգոյն ու անմխիթար , ինքն
 ալ անոր ըրածին հետեւեցաւ . կօշկա-
 կարի կաշիէ գոգնոցը ձգեց վրայէն , իր
 դգեստը հագաւ , առաւ տնէն ու քա-
 րեկամներէն քիչ մը ստակ՝ որչափ որ
 կրցաւ ժողվել , գոցեց տանը դուռը՝ ո-
 րուն մէջ մարդ չկար , ու կնկանը հետ
 մէկտեղ ձեպրնթաց կառքին մէջ մտաւ ,
 որ իրենց տանը առջևէն կ'անցնէր : Լս-
 դէկ գնաց ճամբորդութիւնը : Փրան-
 կիսկա ամենեւին չէր լար և ոչ ալ կը
 խօսէր . իսկ սրտին մէջ անցածը Լս-
 տուծոյ միայն էր գիտելի : Լս ահաւոր
 հարուածին վրայ՝ որով պէտք էր որ

խեղճ՝ մօրը սիրտը կոտրէր՝ շատոնց ՚ի վեր մոռցուած յիշատակ մը միտքը յանկարծ եկեր էր . և դեռ նոր գոցած գերեզմանի մը քարը՝ այլայլած սրտին մէջ ատենօք կորսնցուցած աղջրկանը պատկերը գիշերուան աստղի մը պէս ծագեր էր , և սա աստղին նայելով կ'երթար յուսալից իր ճամբան , և կը կրկնէր միշտ ըսելու իր ամուսնոյն՝ թէ « Լըջիկս մեռած չէ , ողջ է , ապահով եմ որ պիտի տեսնամ զինքը » : Ա երջապէս հասաւ Բարիզ , ու շուտ մը գնաց Սանուկ-Յիսուսի որբանոցը :

Փրանկիսկա որբանոցին դուռը ոտք կոխելէն ետքը , տասնըեօթը տարուան երջանիկ օրերն որ անցուցեր էր՝ մտքէն ելան : Ինչ դառնակսկիծ անհանգստութիւն որ կրած էր սրտին մէջ առաջին անգամ հոն երթալուն պզտի աղջրկանը վիճակին վրայ , ինչ սաստիկ փափագ ու հաստատուն կամք ունեցած էր զան գտնելու , նոյն զգացմունքներով լի էր հիմա ալ : Լըռնէրը կրակ կտրած՝ ըսաւ աղջրկան անունները , ծննդեան օրը , տեղն ու մասնաւոր պարագաները . ամէն բան յիշեցուց : Որբանոցին տեսուչը ուշադրութեամբ մտիկ ընելէն ետքը , առանց շատ յուսոյ , բայց իր բարեսրտութեամբը բերել տուաւ 1815ին փետրուարի ամսատետրը , և 187 օրուան երկայն ցուցակը , ուր այնչափ մանր տղայոց անուններ արձանագրեալ կային , կնկան դիմացը դրաւ : Տեսնելու էր աս միջոցին մօրը կերպարանքը , և թէ ինչպէս ինքիրմէն դուրս ելած Փրանկիսկա ցանկին մէջի եղած անունները կը կարգար . սակայն թշուառաբար չկրցաւ գտնել յետ ամենայն ջանից իր սիրելի զաւակին անունը : Լէելի զարմանալին ան էր որ ուրիշ աղջրկան մը անունը , Սարգարիտա Տիւշմէն ըսուած , նոյն օրուան ցանկին մէջ կրկին անգամ գրուած էր : Լըյս պարագան զարմացուց տեսուչը . անուն մը կը պակսէր , ուրիշ մըն ալ կրկին անգամ գրուած էր : Լընչ էր ասոր պատճառը . արդեօք սխալմունք մը եղած էր :

Լըյն ատենն որ Փրանկիսկա Սայ-

րութիւն հիւանդանոցը գացեր էր , անոր մէջ եղած մարքը գրեթէ ամէնքը հիւանդութենէ բռնուած էին և շատերն ալ կը մեռնէին : Լըմէն մէկը ասոնցմէ որբ զաւակ մը կը թողուր . և երբ այսչափ բազմութիւն տղայոց մէկէն կը հասնէին Սանուկ-Յիսուսի որբանոցը , կարելի չէր արդեօք որ որչափ ուշադրութիւն ալ ըլլուէր սխալմունք չընելու համար՝ մէկ տղան մէկալին տեղը առնուէր սխալմամբ ու ասանկով շփոթէին իրարու հետ տղայք :

Տեսուչը հարցուց Ս իւնչմանի . « Լըյ աղջիկը արտաքին նշան մը ունէր որ կարենանք ճանչնալ » : — « Կարծեմ որ չըթուներին վրայ պզտի սև կէտ մը ունէր , պատասխան տուաւ անիկայ . բայց ապահով չեմ գիտեր աս բանս , որովհետև մօրը հետ աղջրկանը վրայ խօսելու ամենեկին չեմ համարձակած , մանաւանդ յետ որոյ Լըտուած մեզի ուրիշ զաւակ մըն ալ տուաւ » : — « Փորձ մը ընենք , ըսաւ տեսուչը . մօր մը սիրտը երբեմն աւելի ճարտար է ասանկ բաներու մէջ ճշմարիտը գուշակելու » : Լըյ անանկ դիրք մը առնելով՝ որ Փրանկիսկայի դէմքին վրայ նկարուելիք ըզգացմունքները կրնար դիտել , հետևեալ տեղեկութիւնը կարգաց . « Սարգարիտա Տիւշմէն . . . արտաքին նշանները . տկար , հիւանդօտ , գրեթէ հոգեվարք : Լըյ ոտքին վրայ կարմիր բիծ մը ունի ելակի նման » : Փրանկիսկա կարծես թէ և ոչ ուշադրութիւն ըրաւ կարգացածին : Տեսուչը կարգաց նորէն . « Սարգարիտա Տիւշմէն , ծնեալ Սայրութիւն հիւանդանոցին մէջ . . . արտաքին նշանները . ուժով , բարեկազմ : Ա երին չըթուներին ու աջակողմեան ունգանցը մէջ տեղը նշան մը ունի » . . . : Փրանկիսկա աս լսածին պէս մէկէն վեր ցատքեց իր աթոռէն , ու « Իմ աղջիկս է ան , ան իմ աղջիկս է » պոռալով՝ ինկաւ մարեցաւ : — « Ինչ ցաւալի բան , վրայ բերաւ տեսուչը . խեղճ մայր . այս երկրորդ Սարիամ Տիւշմէնը մեռած է » . . . : — « Ընչ չէ , ազաղակեց Փրանկիսկա արթընաւ

լով . իմ աղջիկս մեռած չէ . Ֆոնդէնը պլլ է , ողջ է , , : Ըն ատեն տեսուչն ըսաւ Ս իւնչմանի . “ Ըն տար քու կրնիկդ , և թող որ ուր որ ուզէ նէ՝ երթայ : Բայց գիտցիր որ այն նշանը ունեցող աղջիկը ոչ եթէ Ֆոնդէնը պլլ , հապա Վրմուր դայեկի քով դրուեցաւ , , :

Փրանկիսկա երբոր հասաւ Ֆոնդէնը պլլ , սկսաւ բոլոր քաղքին մէջ փնտրուել իր աղջիկը , երբեմն ճամբաներու մէջ ալ վազվզելով այն կանանց ետեւն , որոնց գիրկը պզտիկ աղջիկ մը կար :

Սագդաղինէ մինակ Վրմուր գնաց : Դայեակը դեռ ողջ էր . և Սագդաղինէի հարցմունքներուն ասանկ պատասխան տուաւ . “ Հրամներես , ես մեծցուցի իմ Սարգարիտա Տիւշմէնս . աղուոր աղջիկ մըն էր , ծիծաղերես , քաղցր ու ազնիւ , և բոլոր տունը խընտուսի մէջ կը պահէր , , : Սրայ բերաւ Սագդաղինէն դողալով . “ Փնտրած աղջիկս մարմնոյն վրայ մասնաւոր նշան մը ունէր . նայէ միտքդ բեր , ոտքին վրայ էր աս նշանս՝ թէ երեսին , , : —

“ Ոտքին վրայ նշան մը չունէր . բայց բերնին ու քթին մէջ տեղը մանր սև բիծ մը կար , և հետեաբար հիմա ալ կայ . . . Սակայն կը տեսնեմ որ երեսիդ գոյնը այլայլեցաւ , . . . : — “ Ուր է հիմա աս աղջիկը , , : — “ Ուր որ ես տարի , երբոր հարկ եղաւ : Բաւական նեղութիւն քաշեցի մեր քովէն տանելու . աղջիկը չէր ուզեր զիս թողուլ : Բայց արդեօք դուն ես իր մայրը՝ որ ասանկ հարցմունքներ կ'ընես ինծի :

Յուսամ որ իր բարւոյն համար կը հարցընես , առանց որոյ , . . . : — “ Հրամներես , իր աղէկութեանը համար է : Բայց հիմա ո՞ր է աս աղջիկը , , : — “ Կը բնակի Ֆոնդէնը պլլ , և Արսուլա անուամբ կնկան մը քով դերձակութի կը սորվի , Սապլոն փողոցին մէջ , , : —

“ Ֆոնդէնը պլլ , պուաց Սագդաղինէ : Ըն , խեղճ քոյրս , Ըրտուած ինքն ուրեմն ազդեր էր քեզի , , :

Ընապարեց թուաւ Սագդաղինէ ի Ֆոնդէնը պլլ . դտաւ զՓրանկիսկա որ քաղաքին մէջ թափառական կը շրջէր :

“ Եկուր երթանք գտնելու քու աղջիկդ , ըսաւ իրեն՝ սիրտը սաստիկ ելած . քու խօսքդ իրաւ է եղեր , , : — “ Տէր Ըրտուած , ըսաւ Ս իւնչմանն դողալով , ուրեմն գտար դուն աղջիկը , , : — “ Ըն . . . եկէք , եկէք հետս , , : Ը ուտ մը հասան Սապլոն փողոցը , ու Արսուլա կնոջ կրպակը մտան : Փրանկիսկա ցնորածի դէմք առեր էր , որով հոնտեղի աշխատաւոր կանայք շատ վախցան իր նայուածքէն , որ ասոնց մէջ իր աղջիկը կը փնտրուէր :

“ Իրաւ շատ տարի քովս պահեցի Սարգարիտա Տիւշմէնը , ըսաւ Արսուլա . և սիրով դեռ շատ ատեն քովս կը պահէի . բայց իր տկար կազմուածքը աւելի գործունեայ կեանքի մը կը կարօտէր , անոր համար իմ խանութս յաճախող կնիկներէն մէկուն քով աղախնութեան դրի զինքը , , : —

“ Տեղը ո՞ր է , ըսաւ Սագդաղինէ , , : — “ Հոս մօտ , Բարիզու փողոցը , թիւ 5 , , :

Իրեքը մէկէն հոն վազեցին : Դրան զանգակը ետեւէ ետեւ զարնելէն ետքը՝ պառաւ աղախին մը եկաւ դուռը , ու

“ Հոս մարդ չկայ , ըսաւ , տնեցիք գեղ գնացին , , : — “ Իսկ Սարգարիտա Տիւշմէնը , , : — “ Հիմա հոս չկենար : Խեղճը աշխատութեան չգար , հիւանդ պառկած է , . . . : — “ Հիւանդ , , : պուաց Փրանկիսկա շփոթած : — “ Հիմա հիւանդանոցն է , վրայ բերաւ զեղացի կնիկը : Փողոցիս աջ կողմէն գնացէք , հոն կը հանէ զձեզ , , :

Փրանկիսկա փութաց Սագդաղինէն ու Ս իւնչմանէ առաջ հասաւ հիւանդանոցը . նետի պէս ներս մտաւ , սրահի մը մէջ նետուեցաւ , ու հոն աչուրները չորս դին պտըտցընելով . . . տեսաւ որ աղջիկ մը գլուխը բարձին դրած կը քնանար , ճանոցաւ մէկէն ու պուաց . “ Ըն այս է աղջիկս , այս է իմ աղջիկս , , : Սէկէն ի մէկ աղջիկը ցատքեց նստաւ անկողնին վրայ , և . . . թող պատմեն հոս նոյնպիսի երջանկութեան մը հանդիպողները՝ մօր մը և աղջրկան փոխադարձ խանդաղատանացը ձեացուցած տեսարանները :

Երբոր Սագգաղինէ ու Սիւնշման հասան, առջի բերան չտեսան զաղջիկը, որովհետեւ մայրը պլլուած էր անոր: Բայց քիչ ատենէն զուարթ երես և սե ու փալփրուն աչուրներով աղջիկը տեսնուեցաւ իրենց աչքերուն: Ինչ ատեն Սիւնշման զարմանքով և ուրախութեամբ լցուած՝ ձեռուրները վեր վերցուց ու աղաղակեց. « Եստուծոյ հրաշքն է այս. երկնքէն իջաւ մեր զաւակը. ահա մեր Վերդրուտան որ մեռած էր՝ ողջընցաւ »:

Երբոր փրանկիսկա իր աղջիկը Սղիւրձէյմ տարաւ, բոլոր դրացիքը վախցած աղջրկան առջևէն կը փախչէին, ըսելով թէ « Վերդրուտան գերեզմանէն յարութիւն առեր է »: — « Զէ, չէ, պատասխանեց գեղին վարժապետը. նայեցէք՝ ասիկայ շրթունքէն վեր պզտի նշան մը ունի, որ մեկալ Վերդրուտան չունէր »:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Մեծն Պետրոս: (Տես Հտ. ԺԵ, երես 360)

Շարունակութիւն և վերջ

Թշուառաբար անգութ մահը շուտով Պետրոսի վրայ հասաւ ու չինայեց իրեն. վախճանեցաւ յիսունուիրեք տարուան 1723^{ին} յունուարի 28^{ին}: Բարձրահասակ էր, ազնուական ու աշխոյժ կերպ մը ունէր. խօսակցութիւնը կրակոտ ու բնական ճարտասանութեամբ մը զարդարուած. անխոնջ էր, գործունեայ ու աշխատասէր, և կ'արհամարհէր զպերճութիւն. չէր կրնար համբերել որ իր կամքերը, փափաքներն ու ախորժները ո և իցէ պատճառով կամ պարագայով մը ուշացուին կատարուելու: Հրդեհներու օգնութե հասնելու համար մասնաւոր մարդիկներ սահմաններ էր. ինքն ալ ասոնց մասնակից ըլլալով՝ ձեռքը կացին մը առած ուրիշներէն առաջ բռնկած տուներուն վրայ կ'ելէր, ու ամէն վտանգ աչքը

կ'առնէր: Նամբորդութիւն շատ կը սիրէր, և առանց հետեւակիցներու ստեպ Եւրոպայէն Բսիա կ'անցնէր, նոյնպէս Բեդրպուրկէն ալ Սոսկուա, որ 200 փարսախի միջոց է, իբրև թէ գեղի զուարճութեան տուն մը երթար: Բուռն էր բարեկամութեան, ատելութեան, վրէժխնդրութեան ու հաճոյից կիրքերուն մէջ: Վինի ու զօրաւոր ըմպելիքներ սաստիկ խմելու գէշ սովորութիւնն ունէր. ասիկայ անանկ աւրեց իր առողջութիւնը, որ երբեմն երբեմն վրան կատաղութիւն կու գար, և ինք իրմէն դուրս կ'ելէր. այն միջոցին անգութ էր: Բայց թէ որ իր մտերիմներէն մէկը զգաստացընէր զինքը քաղցրութեամբ, կը հանդարտէր ու կ'ամրնար իր սրտմտութեանցը վրայ, ու այսպէս կ'ըսէր. « Ես իմ ազգս կարգաւորեցի, և զիս չկրցայ կարգաւորել »:

Սեծն Պետրոս բոլոր իր կայսերութեան մէջ ամենէն գիտուն մարդն էր. շատ լեզուներ կը խօսէր, քաջ էր չափաբերութեան ու աշխարհագրութե մէջ. ինչուան նաև վիրաբուժութիւն ալ սորված էր, և այլ և այլ առիթներու մէջ՝ ի գործ դրաւ զայն: Բժէն մարդու հետ սիրով կը վարուէր, ու միշտ անոյշ ծիծաղ մը երեսին վրայ կ'երևնար: Բայն աստիճանի իր սրտին քաջութիւնը մարմնոյն ալ հաղորդած էր, որ ոչ ցուրտէն կը վախնար, ոչ տաքէն, ոչ քամիէն, ոչ անձրևէն, ոչ ձիւնէն, ոչ սառոյցէն. և աւելի հաճութեամբ վրանի տակ կը պառկէր կը քնանար՝ քան թէ իր Սոսկուայի պալատին մէջ: Իրեն դիմացը եղած համարձակախօսութեանց չէր նեղանար, երբոր չափաւոր ըլլային. որովհետև վեհանձնութիւնը կը փայլէր իր բնաւորութեանը մէջ: « Եւ թշնամիներս, կ'ըսէր ինքը, զիս բարբարոս կը կոչեն. բայց համբերութիւն, ես զիս պիտի արգարացընեմ բոլոր աշխարհքիս աչքին առջև »: Բայն պատերազմէն ետև՝ որ բոլոր շուետական բանակը ստիպուեցաւ անձնատուր ըլլալու հաշտութեամբ,